

են ձեւակերպութիւնները. նա իրականութիւնը կ'երգէ, ինչ որ իր կեանքին զծերն են, իր վախեմ՝ Մատուրեանի ցերթուածներուն պարզութիւնը ու բնականութիւնը տաճկահային դատողութեան զիմաց շատ բան կորսնցնել տան. չէ՞ որ տաճկահայը բանաստեղծութիւնը և զրականութիւնը ցըտինցով գտնուած բառերուն մէջ, արտաքին ձեկին մէջ կը նկատէ: Այս երեկին է այդ դատողութիւնը և արևելցի երգիշները իմաստին աւելի՝ հանգ բառ կը փշողնեն, որպէս զի արտաքին փայլին մէջ կորսուի իրենց մտքին տկարութիւնը: Մըթնողուան է ճշմարտութեան դատաւորը. այս դասին մէջ երկու կողմն աւ ուժգորէն իրենց ձեզ պիտի պաշտպանեն, և Մատուրեան ալ եթէ փորձէ պոլսական մինուլուահն տակ ապրիլ, թերեւս, շատ բնական է, ինքն ալ վարակուի, ինչպէս դժրախտարար վարակուիլ սկսան ան շատ մը արտասահմանի մէջ շնչող գրագէւնները՝ երր հոն վերադարձան:

Մատուրեան 1898ին հրատարակեց երկրորդ հատորը իր 1892–1898ի Բանաստեղծութիւններու. – Ամքատ Շահագիզեանի երեսնամեայ թորեկանը (1882). – Երեսուն և հինգ տարի (տպ. 1898ին), նորէն իր ուսուցչին Սմ. Շահագիզի գործունէութիւնն. – Գրչի հանաքենր (1901), հաւաքածոյ մը ինքնազիքի և թարգմանածոյ գուարթ ոտանաւորներու:

Մատուրեան իրու թարգմանիչ՝ տուած է արձակ և ոտանաւոր հատորներ. և վերջերս հրատարակեց երկու հատոր Ռուսանաստեղծներ տիտղոսին տակ, Պուշկինին, Լերմնատովիչն ևն, ընտիր կտորներով ծաղկաբաղ մը ձեւացնելով: Պ. Էշոն իր Ռուսանայ գրականութիւնը հատորին մէջ (էջ 75) կը գրէ. «Պ. Մատուրեանը մեր նոր բանաստեղծների մէջ ամենահամակրելին է իր տաղանդով:... Պ. Մատուրեանի ամենամեծ առաւելութիւնն այն է, որ երգում է առանց ինքն իրան բռնագատելու, հարթ ու ողորկ և պարզ, շատ պարզ լեզուով»:

Եւ յորելեանը՝ որ կու գայ հանդիսի

մը մէջ ամփոփելու բանաստեղծի մը ըըսանկեինգ տարուան մտային արտադրութիւնները, զործունէութիւնը հայ գրականութեան մէջ, կը բաղձանց և կը մաղթենց՝ որ միխթարութեան հետ տայ Մատուրեանի նաև եռանդ՝ ուրիշ քանակինգ տարուան մը մէջ կրկնելու իր արդինքը՝ արժանավայել ոսկեղէն յորելեանի մը:

Հ. Մ. Պոտոքուսաւ

## Գ. Ե. Ղ. Ո. Ի. Ն. Ի. Ն. Հ. Հ. Հ. Հ. Հ. Հ. Ե. Ի. Բ. Մ. Ո. Մ. Ո. Ւ. Ո. Ւ. Ո. Ւ. Ո. Ւ. Ո. Ւ. Ո.

ԲԱՑԱԽՈՒԿ ԹԻՒ ՄԸ ԱՏԱՆԱՑԻ ԶՈՀԵՐՈՒԽ

Անտարակոյս մեր ընթերցողները կը յիշեն Ատանայի ահռելի ջարդերը, որուն մէջ քան հազարէ աւելի Հայ անմեղներ զոհ գացին Միհսիւման հրոսակներու ամբարիշտ անզմբութեան, որոնք զրգուած և առաջնորդուած էին ջարդին, կողոպուտին և անլուր վայրագութիւններուն, այն վարչութեան խրախուսանցով՝ որ այլ ևս պիտի չի կարենար գործել այսպիսի անգութ գործեր:

Ատանայի գէպքերը՝ արդարացի կերպով կոչուեցան քաներորդ դարու միծ եղեռնը, քարերազդարար վերջին արեան հոսումն էր՝ որ իր ապրերակն Ապահւլ Համիտին ըղեղին մէջն ունէր: Այդ գէպքերէն Հայ ժողովրդին ունեցած իեղնութիւնները տիսուր զոյներով նկարագրուած են Ատանայի թերզեան Եպիսկոպոսին նամակին մէջ: Հայ ազգը եղրայրական բնական զգացումով մղուած՝ ջանաց բոլոր ուժովն ջարդերէն ողջ մնացածներուն օգնութեան համնիլ, բայց որովհետեւ ամոքելիք ցաւը ահաւոր էր, և չափազանց փոքր կարեռ միջոցները անոր դիմագրաւելու, Հայ ազգը չի վարանեցաւ կոչ մ' ընելու մարդկային համերաշխութեան զգացմունքին, ամէն միջոց ի գործ դրուեցաւ նպաստներ հաւաքելու:

Ա. Ղազարու Հայ հաստատութիւնը այս նպատակով հրատարակեց հիանալի բա-

ցառիկ թիւ մը, Հայ Գեղունին, որ թէ իրք բնագիր և թէ տեղեաց, անձերու, արուեստի հրաշակերաներու և թանկազին իրերու պատկերներ՝ յիրափ մեծ արժանեաց արուեստի գործ մը կը ներկայացնէ:

Եկամուտաը Ալտանայի ջարդերչն արկածեալներուն նուիրուած է, և մենց ապահով ենք որ ամէն ազնուասիրտ անձեր և գեղեցին սիրողները պիտի փափարին զնել այդ բացառիկ թիւը, և այս կերպով մասնակցի մարդկային համերաշխութեան մեծ գործին:

Խար. GAZZETTA di VENEZIA ի

## ՀԱՅ ԳԵՂՈՒՆԻՆ ՀՅ ՀՅ ՀՅ Ի ՆՊԱՍՏ ԱՏԱՆԱՅՑԻ ԶՈՀԵՐՈՒԻՆ

Կու հոնէէ Թուրք... Երէկ Հայ զօրուիներ Թօթափեցն կոր մանգաղն իր ներքեւ.  
Զորոնց պատու պատու զազի զեանամած՝  
Կ'ընճայր Երոպայի՝ արցունեներով զըսկիւու:

Ով որ ճանչցած է Ս. Ղազարը, որ վէնետիկէն թէ հեռու Լիտոյի մօտ կը փայլի գոհարի մը նման՝ լճակին մէջ, ով որ այցելած է զայն, կրնա՞ր արդեօց մոռնալ այն զիւթիչ տպաւորութիւնները որ զգացած է այդ կողին մէջ: Թէպէտ փոքր, բայց իր փոքր սահմանին մէջ կ'ապրին այնքան յիշատակներ՝ որոց մէջ մշտավառ կրակի մը նման կը բորբոքի ազգի մը գաղափարականը, ուր անզին մատենագրութեան մը գանձերը՝ իրեն կը ցաշեն բոլոր աշխարհին զիսնականներուն հիացումը և շահագրգութիւնը:

Հոն է Լորո Պայրընի բանաստեղծական բնակարանը, հոն՝ կայսերներ, թագաւորներ, թագուհիներ, իշխաններ և նշանաւոր մարդիկ զանց չեն ըներ այցելու այդ կանաչութեամբ և ծաղկիներով ծածկուած զուարթ ափոնցը, և զոր նարուէոն՝ Հայ Հայրերուն անկախ ստացուած հրատարակեց:

Հոն 200 տարի առաջ Միսիթար Հայ Վարդապետ հիմեց այդ Մինաստանը, որ իր անուամբ կոչուցաւ, ազնիւ նպատա-

կով աշակերտներ ժողվելու, և կը թելով զանոնց՝ Արևելց զրկելու համար, տարածելու և պահպանելու իր ազգակիցներուն մէջ այն բաղաբակրթութիւն՝ որուն թուրքը (Հին օքերուն) աղետաւոր ոսովն եղաւ:

Այն օրէն ի վեր Ս. Ղազար կերպոն մ'եղաւ հալածուած ազգի մը մատենացրութեանը և գեղարուեստին, և նախանձախնդիր աւանդապահ՝ սրբազն յիշատակներուն: Երբ այցելենց այդ կողեւակը, մտածութիւն կսկիծով և զայրացմամբ կը սաւառնի այն երկիրը՝ որ կը տարածուի Այրարատայ ստորոտը, ուր առելութիւնը և մոլեսանդրութիւնը այնքան անգամներ հազարաւոր նախճիրներ գործեց, ուսկից ընկնուած բաղաբակրթութիւնը՝ ստիպուցաւ ազգթել և ամփոփուիլ մեր երկիրն փոքրիկ անկիւն մը, արտասուելու, աշխատելու և յուսալու: Եւ հակառակ յանախուած վիշտերուն՝ Ս. Ղազարու Հայրերը անխոնջ աշխատեցան, Ցպարանը իր հաստատուելէն վերջ ցանի՛ զնաց ճոփացաւ և այսօր իտալիոյ մեծ տպարաններուն հետ կը մրցի և կը կարողանայ աշխարհիս ամէն կողմ սփռել իր երկերը: և այսօր Հայ Հայրերու ջանցովն ու խնամքով՝ այդ տպարանը կը հրատարակէ թացասիկ թիւ մը, որ զրականապէս և նիւթապէս անկէ լաւագոյնը կարելի չէր ընել, ամէն երկրի զրիչները մասնակցած են իրենց յօրուածներովը, ներկայացնելով արեւելը և արևմուտքի արուեստ ու զրականութիւնը:

Հայ Գեղունին, Ալտանայի սոսկալի ջարդերէն տարի մը վերջ հրատարակուեցաւ, ի նպաստ 20,000 որբերու՝ որ կիլիկիոյ մէջ զրկուեցան իրենց սփռելիներէն և հարազատներէն, անամօթարար թոյլատրուած բարբարոս եղեռով մը:

Հ. Մ. Պոտուրեան թերթին խմբագիրը և ոգին, սկսած է Եւրոպացւոց ուղղուած ջերմ կոչով մը, յանուն այդ ազնիւ և քաջ ցեղին զաւակներուն, որ մեծ զոհութիւններով օգնութեան հասաւ խաչակիրներուն, կիլիկիոյ մէջ ունեցած զրժագութեան ժամանակ: